


## ՄԱՀԱԳՐԱԿԱՆ

**ՀԱՆԳԻՍ  
ԱՐՁԻ. ՅՈՎՀԱՆՆԵԼՍ ԵՊՍ. ԴԵՐԶԱԿԵԱՆԻ  
ՆԱԽԿԻՆ ԱԲԲԱՀԱՅՐ  
ՄԻՒԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ  
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԶԱՐՔ  
ԱՄՆ-ԵՐՈՒ ԵՒ ԳԱՆԱՏԱՅԻ  
(1924-2002)**



Յաճախ եւ դրեթէ միշտ անսպասելի է մահը, նոյնիսկ անողոք ու մաշեցուցիչ հիւանդութեան մը պարագային:

Սակայն այս անգամ, բառին սեղմ իմաստով, անակնկալ եւ ողբերգակ իրողութեան մը բօթը՝ արկածին, որ կ'անշնչացնէը կեանքը անձի մը, որ խաղաղ քայլերով աւարտելէ ետք երեկոյեան իր առօրեայ պտոյտը, կը վերադառնար տուն... Հոգեկան փլուզումի մէջ սուզեց բոլորս:

Յուզումը լիկիչ կակիծ դարձաւ մէջս, երբ հիւանդանոցի շտապօգնութեան բաժնի սենեակին մէջ, ուր փոխադրուած էր մարմինը

արկածէն անմիջապէս ետք, տեսայ անկենդան մարմինը անոր՝ որ երեկոյեան այդ ժամուն, ամէն օր, կը սպասէր իմ վերադարձիս, խօսելու համար հետո օրուան պատահարներու մասին, պարզելու ինծի իր տեսակէտները, որոնք միշտ թէ՛ հետաքրքրական էին եւ թէ զուարճալի: Հիմա անշարժ, աչքերը փակ, շրթները պրկուած, անխօս արտայալութիւնը պիտի ըլլար կեանքի առեղծուածին եւ վաղանցովկ աշխարհի ունայնութեան, եթէ հանգուցեալը իր կենցաղով եւ կեանքի ընթացքին կատարած իր ընտրութիւններով ճոխացուցած եւ իմաստնաւորած չըլլար նոյն այդ կեանքը, ենթարկելով զայն ամբողջապէս Ասուուծոյ ծառայութեան, ընծայելով իր ազգի զաւակներուն՝ պտուղը իր զոհագործուածին, իբրև նուիրական առաքելութիւն, որով կը համեմուէր իր կեանքը եւ կը դառնար իրաւ «Ժամանակ ապաշխարելոյ եւ գործելոյ զբարիս»:

Այդ անձը Հայր Յովհաննէս Եպիսկոպոս Դերձակեանն էր, Միթթարեան Միաբանութեան անխոնջ ու նուիրեալ կրօնաւոր վարդապետը որ, աւարտելիք ետք կրթադաստիարակչական իր առաքելական գործունէութիւնը, եւ կարծ տեւողութիւն ունեցող Միթթարեան Միաբանութեան Ընդհանուր Աբբայի նուիրական պաշտօնը, ինչպէս նաև ասոր յաջորդող վերջին տարիներու Հովուական իր ծառայութիւնը Հայ Կաթողիկէ նուիրապետութենէն ներս, իբր առաջնորդ ԱՄՆերու եւ Գանատայի Հայ Կաթողիկէ Համայնքին, ուր բոլորելիք ետք կեանքին եօթանասուն եւ հինգ տարիները, հրաժարած էր, համաձայն Կաթողիկէ Եկեղեցւոյ կանոնագրութեան, Հովուական եւ Առաջնորդական իր պաշտօնէն, եկած էր Պոսթոն, Պելմոնթի Սուրբ Խաչ Կաթողիկէ Հայոց Եկեղեցւոյ վարդապետանոցին մէջ անցընելու իր կեանքին մնացեալ տարիները:

Եթէ ոմանց համար կեանքը անակնկալ եւ կոյր պատահարներու յաջորդականութիւն մըն է եւ որով զուրկ նպատակէ ու իմաստէ, մեզի քրիստոնեաներուա համար կեանքը իր մէջ կը կրէ Ասուուծոյ ժպիտը, որով գեղեցկացած՝ տիեզերքը կը դառնայ ցոլացումը աստուածային իմաստութեան եւ որուն կը դառնայ գիտակից՝ լոկ մարդը, որ իր լրումը, իբր սեփական կոչում, կը գտնէ ու կը տեսնէ մարդացած Քրիստոսի խորհուրդին մէջ, եւ կ'ըմբռնէ իր կեանքը նիւթէն ու ժամանակաւորէն անդին, յաւիտենականութեան առաջնորդող եւ հոգեկան սլացք տուող աստուածային իմաստութեան մէջ: Այն ատեն կեանքը իր տիեզերական ներդաշնակութեամբ կը դառնայ մնայուն երկունք, ուր յարատեւորէն կը բացայացուի իմաստութիւնը

ստեղծագործ Աստուծոյ, եւ ուր հաւատացեալը յուսալից կ'աղօթէ. «ցոյց ինձ ճանապարհ՝ յոր գանցից, զի առ քեզ Տէր համբարձի գանձն իմ»:

Հայր Յովհաննէս եպս. Դերձակեան իր Մխիթարեան կրօնաւորի կոչումով եւ քաահանայական ձեռնադրութեամբ քալեց Աստուծոյ առաջնորդած ճամբաներէն եւ տուաւ յատուկ ու եզական դրոշմ իր կեանքին: 1951-ին, իր քահանայական ձեռնադրութենէն անմիջապէս ետք, ան նուրիրուեցաւ կրթական ու դաստիարակչական բժախնդիր աշխատանքին: Առաքելական կեանքին առաջին շրջանը, չուրջ 22 տարիներ, անցուց Միջին Արեւելք. նախ Աղեքսանդրիա եւ ապա յատկապէս Հալէպ եղաւ իր կրթա-դաստիարակչական գործունէութեան գլխաւոր դաշտավայրը: 1970-ին կ'անուանուի Տեսուչ Վենետիկի Մուրատ Ռափայէլեան Վարժարանի. մեծ էր անշուշտ տարբերութիւնը, Միջին Արեւելքէն ետք Եւրոպայի սրտին բացուող այդ վարժարանը որ, նոր մարտահրաէրներու դիմաց կը դնէր վինքը. սակայն ուսումնական ընդարձակ ծանօթութիւններով հմտացած եւ պատրաստուած իր կրթական թէ՛ գիտնական եւ թէ՛ փորձառական պաշարով, յաջողեցաւ իսկոյն գրաւել սիրտը աշակերտութեան եւ գիշերօթիկ այդ պատմական անցեալ ու վարկ ունեցող վարժարանը, ուր, նոյն տարիներուն ութը զանազան երկիրներէ հաւաքուած հայորդիներ կ'ուսանէին, շարունակեց իր ընթացքը, նոր ժամանակներու առաջարկած կրթա-դաստիարակչական պահանջներուն ընդառաջներով, գիտակից ու հաւասարակշիռ միջոցառումներով: Խստապահանջ ու կարգապահութեան դրական արդիւնքներուն հետամուտ՝ Հայր Յովհաննէս վարդապետը կրցաւ ազդել իր աշակերտներուն վրայ եւ ընդունիլ անոնցմէ որովհետեւ արդարամիտ էր, եւ հակառակ տեսչական իր հեղինակութեան, գիտէր խոնարհաբար խօսիլ անոնց եւ զգացնել անոնց հայրական սէր եւ գութ:

1976-ին Մխիթարեան Միաբանութեան ընդհանուր ժողովին իրեն կը վստահուի ընդհանուր Մատակարարութեան, յատկապէս այդ տարիներու դժուարին ու հանգուցաւոր պաշտօնը, այդ հաստատ համոզումով որ լոկ Հայր Յովհաննէսի նման անձ մը, գործառնութիւններու վարժ եւ հարցերը յարատեւօրէն հետապնդող մինչեւ վերջնական լուծումը անոնց, ի գին անձնական ամէն զոհողութիւններու, կրնար յստակել մատակարարական կնճռու կացութիւնը որուն դիմաց ինքզինք կը գտնէր Վենետիկի Միաբանութիւնը: Արդարեւ, երկու տարի ետք, զիջելով Վատիկանի Արեւելքան Եկեղեցիներու ժողովին իր անձնական ամէն գործառնութիւնը անոնց ամառապահ կը գտնէր Վենետիկի Միաբանութիւնը: Արդարեւ, երկու տարի ետք, զիջելով Վատիկանի Արեւելքան Եկեղեցիներու ժողովին իր անձնական ամէն գործառնութիւնը անոնց ամառապահ կը գտնէր Վենետիկի Միաբանութիւնը:

դովի առաջարկին, սիրայօժար ու խոնարհաբար կը հրաժարէր իր ընդհանուր մատակարարի պաշտօնէն:

1978-ին ընդառաջելով Վարչութեան փափաքին կը մեկնի դարձեալ Հայէպ զբաղելու նոյն վարժարանի տեսչական ու մատակարարական հարցերով: 1980-ին, Փարիզի Սամուէլ Մուրատեան վարժարանի Տեսուչ, Հայր Սերոբէ Վրդ. Ագիտանի անակնկալ մահով, Հայր Յովհաննէս վարդապետ կ'անուանուի Տեսուչ նոյն վարժարանին ուր կը պաշտօնավարէ մինչեւ 1982: Հազիւ հոն հասած, ինքզինք կը գըտնէ առկախ մնացած կարեւոր ծրագրի մը դիմաց: Արդարեւ, Վարժարանի ուսումնապետութիւնը վերջին տարիներուն անհրաժեշտ նկատած էր մանկապարտէզին մը կարիքը եւ ձեռնարկած ծրագրային աշխատանքներուն. սակայն, նոյն տարիներու Տեսուչը, Հ. Սերոբէ Վրդ Ագլեանը, վաղահաս գտնելով այդ ծրագիրը, կը յետաձգէր անորոշ ժամանակով անոր գործադրումը: Հ. Յովհաննէսի ժամանումով եւ իր հեռատեսութեամբ ծրագիրը իսկոյն կը ստանայ իր վաւերացումը եւ 1982-3 ուսումնական տարւոյն ընթացքին կը կատարուի պաշտօնական բացումը Փարիզի առաջին մանկապարտէզին, Սեւրի Սամուէլ Մուրատեան Միխիթարեան Վարժարանի կառոյցին ներս, Նուարդ Կիւլպէնկեան բարերարուհին անունով, ձեռամբ եւ օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Հայրապետին: Մինչ այդ, սակայն, 1982-ին Միխիթարեան Միաբանութեան ընդհանուր ժողովին, Հ. Յովհաննէս Վրդ. կ'ընտրուէր ընդհանուր Աբբահայր Միխիթարեան Միաբանութեան, եւ այդ բարձր ու նուիրական հանգամանքով կը մասնակցէր այս անդամ, Սամուէլ Մուրատեան Վարժարանի Մանկապարտէզի բացման հանդիսաւոր արարողութեան:

Նորընտիր Աբբահայրը, միաբանական աւելի ընդարձակ ու ծանր պատասխանատութիւններու եւ նորանոր մարտահրաւելիներու դիմաց կը գտնէր ինքզինք: Այս, թէեւ ծանր էր պատասխանատու եւ յատուկ կշիռ ու վարկ կրող պաշտօնը դրուած իր ուսերուն, սակայն միաբանասէր վարդապետը իր հետաքրքիր ու պրապտող նկարագրով, յարատեւօրէն հետեւած էր ու վերլուծած միաբանական կեանքի անցուդարձերը եւ իր մտքին մէջ որոնած անոնց կարելի լուծումները: Ասոր համար համարձակ քայլերով դիմագրաւեց Աբբայութեան պաշտօնի առաջին քայլերը, համարձակութիւն մը որ կու գար հարցերու բաւարար ծանօթութենէն, եւ զանոնք գերազանցելու վճռականութենէն: Նոյնքան համարձակ էին իր առաջարկները եկեղեցական եւ աշխարհական պատասխանատու մարմիններուն

եւ պահանջող՝ տնտեսական տագնապի լուծումին առաջնորդող անմիջական միջոցառումներուն։ Նոյնպէս, միաբանական ծիրէն ներս ընդարձակ էին բարեփոխումներու իր ծրագիրները որոնք կը հայէին թէ՛ վանական ներքին կեանքին (օրակարգային, աղօթքի եւ գրական աշխատանքի յատկացուած ժամերու վերատեսում եւ օրուան կարիքներու համաձայն անոնց կարգաւորումը...) եւ թէ՛ միաբանական արտաքին առաքելական կեանքին (յատկապէս կրթա-դասատիարակչական գործունէութեան որ, նկատի ունենալով սփիտքահայութեան վիճակի նոր պայմանները, կարու էր վերամշակումի եւ համապատասխան առկայ պահանջներուն ի նպաստ հնարել նոր առաքելական կառոյցներ)։ Սակայն, ինչպէս պատմութիւնը ցոյց կու տայ, ոյժով հոսանքները վախազգեցիկ եղած են միշտ եւ անոնց դիմաց կանգնած են պատնէշներ։

Հ. Յովհաննէս դարձեալ եւ խոնարհաբար ընդառաջելով միաբանակիցներու եւ եկեղեցական իշխանութեան թելադրանքներուն 1984-ին կը հրաժարէր Արբայութեան իր պաշտօնէն եւ կ'առաքուէր իր փափաքով ԱՄՆ-եր, հետապնդելու կրթական նոր հորիզոններ, դպրոցական կառուցցումի հեռանկարով, ամբողջապէս համոզուած՝ թէ հայ պատանիի դաստիարակութիւնը առաջին, էական ու հիմնական, իրագործելի համայնատարած մտահոգութիւնն ու աշխատանքը պէտք է ըլլայ, հայ գոյութեան մշտատեւ զարգացումին ծառայող, ամէն հայ հաստատութեան։ Երկու տարիներ, աստանդական շրջելք ետք Գանատայի ու ԱՄՆ-երու ափերը, որու ընթացքին յաջողած է մշակել կարեւոր ու խոստմալից յարաբերութիւններ տնտեսապէս ազդեցիկ բարեբարներու հետ, որոնք, համաձայն Հ. Յովհաննէսի յաճախակի հաւասարումներուն, պատրաստ էին սատարել ընդարձակ եւ չօշափելի նպաստներով, Մխիթարեան Վարժարանի մը կառուցումին՝ ԱՄՆ-երու մէջ։

1986-ին, այս անգամ տեղոյն վրայ հայ կաթողիկէ համայնքի Առաջնորդ Եկղալք Գերապ. Ներսէս Սէթեանի հրաւէրին ընդառաջելով, կը ստանձնէ նիւ Եորքի Հայ կաթողիկէ Առաջնորդարանի Աթոռանիստ Եկեղեցոյ Վերատեսչութիւնը եւ ապա յաջորդաբար 1989-ին կ' անուանուի Տեղապահ եւ հուսկ Դիւանապետ նոյն Եկղարքութեան՝ 1990-ին։

Իրարու յաջորդող այս պատասխանատու պաշտօններն ու զբաղանքները պատճառ եղան որ ան լքէր իր սրտին այնքան խօսող դըպրոցական հաստատութեան մը ծրագիրը եւ նուիրուէր հովուական իր

նոր առաքելութեան որ իր լրումը պիտի գտնէր 6 Յունուար 1995-ին երբ Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ. Սրբազն Քահանա-յապետը զինք անուանեց ԱՄՆ եւ Գանատայի Հայ կաթողիկէ հա-մայնքի Առաջնորդ Եկպարք, եւ նոյն տարւոյն Ապրիլ 29ին ձեռամբ Յովհաննէս Պետրոս ԺԼ. Գասպարեան Կաթողիկոս-Պատրիարքին, օժանդակութեամբ նախկին Եկպարք Ներսէս Եպիսկոպոս Մէթեանի եւ Ֆրանսիայի Հայ կաթողիկէ Համայնքին Առաջնորդ Եպարքոս Գրի-գոր Կապրոյեանի, կ' օծուէր Եպիսկոպոս (տիտղոսաւոր Եպս. Տրապի-զոնի Հայոց) Կլէստէլի (Գալիֆորնիայի) «Հոլի Ֆամըլի» ամերիկան Եկեղեցւոյ մէջ: Առաջնորդական այս շրջանին, առանձին վարեց թէ՛ Նիւ Եորքի եւ շրջակագրի Հայ կաթողիկէներու Հովուական անմիջա-կան Հոգով, թէ՛ հետեւցաւ Առաջնորդարանի եւ ԱՄՆ-երու եւ Գա-նատայի ափերուն տարածուող ժողովրդապետական առաքելութիւն-ներուն, բայց յատկապէս զբաղեցաւ իր Աթոռանիստ Եկեղեցւոյ շի-նուածքի ներքին մասերու, վերանորոգումի դժուարին աշխատան-քով, առաստաղէն սկսեալ մինչեւ կամարակապ սիններու ոտքերը, շրր-ջապատն ու խորանները: Չունենալով օգնական վարդապետ մը, յա-ճախ սրտի ցաւով կ'արտայայտուէր, թէ չէր յաջողեր հովուական իր այցելութիւնները կանոնաւոր կերպով կատարել, բայց կ'աւելցնէր թէ ինք վստահ էր որ իր վարդապետները առաքելական նուիրումով կ' աշխատին եւ այդ պակասը անոնք գիտէին լաւագոյն կերպով ամ-բողջացնել:

Ինչպէս ամէն Առաջնորդ, ինքն ալ ունեցաւ Հովուական ու ա-ռաջնորդական իր դժուարութիւնները. կը փորձէր Հասկցուիլ, հա-մոզուած իր տեսակիտներուն. եւ այս ընթացքով երբեմն եղաւ նաեւ խիստ, աւելի կշիռ տալով օրէնքի հնազանդութեան, (առաքինու-թիւն մը որ ինք գործադրած էր, քանի մը առիթներով, հերոսական աստիճանի հպող հաւատարմութեամբ եւ անձնուրացութեամբ) փո-խանակ սիրալիր ու փոխադարձ հասկացողութեան առաջարկած վա-րուելակերպին: Արդարեւ երկընտրանքի դիմաց, տուեալ դժուար կա-պակցութեան մը լուծումի մտահոգութեամբ, այս կամ այն կողմի ի նապաստ, վճռական թեքումով եւ համոզումով առնուած որոշումով է որ մարդիկ կը զանազանուին իրարմէ եւ կը յատկանշուին անոնց գոր-ծերը տալով յատով դրոշմ անոնց գործելու եղանակին ու կեանքին:

3 Յունուար, 1999-ին Յովհաննէս Եպիսկոպոս Դերձակեանը կը բոլորէր իր 75 տարիները, եւ համաձայն կաթողիկէ Եկեղեցւոյ կա-

նոնագրութեան, 4 Յունուարին իր հրաժարականը ներկայացուց Սըրբազնանը Քահանայապետին: Նոյն տարւոյն Ապրիլ 30-ին, ԱՄՆ-երու Քահանայապետական նուիրակ Գերապետ. Գաբրիէլ Մոնթավլօ առանձին նամակով կը հաղորդէր Դերձակեան Եպիսկոպոսին թէ Սըրբազնան Քահանայապետը ընդունած էր հրաժարականը. սակայն, կը յիշեցնէր թէ ան պիտի շարունակէր իր Առաջնորդութեան պաշտօնը մինչեւ նոյն պաշտօնին վրայ իրեն յաջորդող Եպիսկոպոսի անուանումն ու ժամանումը:

2001 Յունուար ամսոյն Արհի. Գերապետ. Մանուէլ Պաթաքեան կը ստանձնէր ԱՄՆ եւ Գանատայի եկզարքութեան պաշտօնը, եւ նոյն տարւոյն Օգոստոս ամսոյն Դերձակեան Գերապայծառը բոլորովին ճգելով նիւ Եղորքը կու գար Պոսթոն, Պելմոնթի Սուրբ Խաչ Եկեղեցւոյ վարդապետանոցին մէջ անցընելու կեանքին մնացեալ օրերը:

Խաղաղ օրեր եղան անոնք տարիներու հեւասպառ առաքելական ու նուիրեալ եկեղեցականին համար որ, իրեն վստահուած զանազանեալ պաշտօններով գիտցաւ հաւատարմօրէն ծառայել Աստուծոյ եւ իր ազգին, լիովին արարացնելով Մխիթարեան կրթա-դաստիարական, միաբանական պատասխանատու պաշտօններով եւ հուսկ հովուական ընդարձակ գործունէութեամբ:

Որքան խաղաղ էր իր անմիջական շրջանակը, նոյնքան ջերմ էր նաև Սուրբ Խաչ Եկեղեցւոյ հաւատացեալ ժողովուրդին ցուցաբերած սէրն ու գուրգուրանքը հանդէպ ալեւոր, իրենց հիւր, այս հոգեւորականին որ կը հետաքրքրուէր ամէնքով, բարի ու միամիտ իր հարցումներով, եւ որուն անձնուէր ու սիրայօժար կը ծառայէին, եւ յատկապէս ոմանք զանազանուելով ուրիշներէն կը հոգային անոր առօրեայ բոլոր պէտքերով: Ինքը սակայն, լուսահոգի Դերձակեան Եպիսկոպոսը, թէեւ խաղաղ արտաքսապէս եւ հաղորդական ժպիտով, կ'եռար ներքսապէս... անցեալը երբեք ծրարուած ու մէկդի լքուած չէր. բաց հարցեր կային որոնք կը հարուածէին մնայուն կերպով անոր յիշողութեան դռները եւ կը վրդովէին զինք. Ժխտական հետեւանք յառաջացնող փոխզիջումներու մարդը չէր եղած, ասոր համար զգաց եւ ապրեցաւ անհասկցուածի հոգեվիճակին դառնութիւնը առանց սակայն զայն դրսեւորելու քննադատական հոգիով հանրութեան: Ըսի իր մօտ հնագանդութիւնը շօշափեց հերոսական իր գործադրումը եւ մինչեւ վերջ ունէր այդ համոզումը թէ օր մը անոր բարի պատուղը քաղողներ պիտի ըլլան:

## Հակում, Տան Կարգ, Եկեղեցւոյ Կարգ

Ուրբաթ Փետրուար 1, 2002, առաւօտեան ժամը տասին, հանգուցեալին մարմինը մեռելատունէն փոխադրուեցաւ Պելմոնթի Սուրբ Խաչ Եկեղեցին ուր բաց դադաղով եւ եպիսկոպոսական լրիւ զգեստներով մնաց մինչեւ յաջորդ օրը: Ամբողջ օրը նուիրականացաւ Հրակումի եւ աղօթքի հոգիով հոն ժամանող Եկեղեցականներու եւ աշխարհականներու իրարու յաջորդող խմբակին մնայուն ներկայութեամբ: Երեկոյեան ժամը 6:30-ին առաջնողութեամբ Արհի. Գերպած. Մանուէլ Եպիսկոպոս Պաթաքեանի, Առաքելական Եկղարկ ԱՄՆ-երու եւ Գանատայի կաթողիկէ Հայոց, տեղի ունեցաւ Տան Կարգի արարողութիւնը մասնակցութեամբ Պոսթոնի Առաքելական Եկեղեցիներու եւ Հայ Աւետարանական Եկեղեցւոյ հովիւներուն ինչպէս նաև Պոսթոնի Արքեպիսկոպոս Միրանաւոր Պըրնըրտ Ֆրանսիզ Լո-ի եւ հաւատացեալներու:

Յաջորդ օրը, առաւօտեան ժամը 10:30-ին հոգեհանգստեան հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցանեց Արհի. Գերպած. Մանուէլ Պաթաքեան եւ իր քարոզին մէջ հիւսեց բարեմասնութիւնները հանգուցեալ Դերձակեան Եպիսկոպոսի առաքելական կեանքին իրեւ անբասիր կրօնաւոր, Հաւատարիմ Հովիւ Սուրբ Եկեղեցւոյ եւ անվերապահ նուիրեալ հայ ազգի ծառայութեան: Սուրբ Պատարագի ծիսակատարութեան ընթացքին կատարուեցաւ նաեւ եպիսկոպոսական ժամումի Եկեղեցւոյ Կարգը: Հոգեհանգստեան այդ հոգեհունչ արարողութեան իրենց մասնակցութիւնը բերին ԱՄՆ-երու Արեւելեան թեմերու Հայ Առաքելական Եկեղեցւոյ կողմէ Արժանապատիւ Տէր Առաքել քհնյ. Ալճալեան, որ կը ներկայացնէր Բարեխնամ Տ. Խաժակ Արքեպահ. Պարսամեան, (Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսութենէն), Տէր Անդրանիկ քհնյ. Պալճեան եւ Հոգեշնորհ Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Մանճիկեան կը ներկայացնէին Բարեխնամ Տ. Օշական Արքեպահ. Զոլոյեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութենէն, Պ. Հայ Աւետարանական Եկեղեցին ներկայ էին Պատուելի Սամ Ակուլեան եւ Պերնարու Կուլուգեան:

**Գերպած.** Ուոլթըր Եպիսկոպոս էտիվին, որ կը ներկայացնէր Պոսթոնի Միրանաւոր Պըրնըրտ Արքեպիսկոպոս Լո-ն, Գրպած. Ժողեվ Եռնան Առաջնորդ ԱՄՆ եւ Գանատայի Ասորի կաթողիկէններու, Գրպած. Անտրու Եպիսկոպոս Պաթաքի, Նիու Ճըրզիի բիւզանդական կաթողիկէ Եկեղեցւոյ էփարխ, նոյն Եկեղեցին Գերյ. էտուըրտ Քա-

քաթի, ինչպէս նաեւ Գերյ. Ռօճը Պրատի Թեմական փոխանորդ Ծիրանաւոր Լօ-ի եւ Հովիւ սէյնդ Լուք Եկեղեցւոյ:

## Քահանայաթաղի Կարգը, Սուրբ Ղազար Մենաստանին մէջ

Հանգուցեալ Դերձակեան Գերապայծառի մարմինը 20 Փետրուարին Պոսթոնէն փոխադրուեցաւ Վենետիկ եւ Շաբաթ օր, Փետրուար 23-ին առաւօտեան ժամը 11-ին, Սուրբ Ղազար մենաստանի Եկեղեցւոյ մէջ, դարձեալ կատարուեցաւ Եկեղեցւոյ Կարգը, շրջապատուած վանաբնակ Հոգեկից Հայրերով եւ իր հարազատներով որոնք Ֆրանսային ժամանած էին մասնացելու, անակնկալ ու տիտուր պարագաներու մէջ մահացած իրենց եղբօր եւ հօրեղբօր թաղումին: Հոգեհանգստեան պաշտօնն ու թաղման արարողութիւնը կատարեց Միսիթարեան Միաբանութեան ընդհանուր Աբբահայր՝ Գերյ. Հայր Եղիա Վրդ. Քիլաղպեան: Այս յուղարկաւորութեան ներկայ էին, Վենետիկ եւ շրջակաքը բնակող Հայ բարեկամներ եւ նախկին աշակերտներ, ինչպէս նաեւ տեղացի, հանգուցեալին ծանօթ բարեկամներ: Արարողութեան ընթացքին, կարդացուեցան ցաւակցական տողեր, որոնք առաքուած էին Եկեղեցական, ազգային, քաղաքական մարմիններու, ինչպէս նաեւ մամուլի ներկայացուցիչներու, նախկին աշակերտներու եւ բարեկամներու կողմէ: Հանգուցեալի զարմիկը Հ. Եղիա վրդ. Դերձակեանը Փրանսերէն լեզուով արտայայտեց իր եւ իր հարազատներուն կողմէ ցաւակցական խօսքեր Միսիթարեան Միաբանութեան, կատարելով խորհրդածութիւններ հանգուցեալի կեանքին եւ գործունէութեան մասին:

Հանգուցեալ Հայր Յովհաննէս Եպիսկոպոս Դերձակեանը թաղուեցաւ Սուրբ Ղազարի մենաստանի գերեզմանատան մէջ, իր հոգեկից եւ բազմավաստակ Միսիթարեան վարդապետներուն կողքին:

Հայր Ռափայէլ Վրդ. Անտոնեան